

Մանանայի, խիճերու, քարի, ցորենի եւ ասոնց նման բաներու անձրեւին պատճառն ի՞նչ է .

— Նախ , հովին սաստկութիւնը , որ գետնին երեսը կելնէ ու զանազան նիւթեր մինչեւ բարձր տեղուանք հանելըն ետեւ՝ վար կթափէ անձրեւի իետ .

Երկրորդ , երեմն հրաբուխները իրենց բերնէն քար , փոշի , մոխիր կժայթքեն , որ նորէն գետին կթափին :

Այրարատայ քովերը 1727-ին եկած մանանայի անձրեւը տեսակ մը մամուռ կամ լոռ (կուռմ) էր :

Գորտի ու ձկներու անձրեւին պատճառն ի՞նչ է .

— Հովին սաստիկ բռնութեամբը այն կենդանիները երեմն մինչեւ շատ բարձր տեղեր կը վերանան , ու հովը իջնալու ատեն իրենք ալ վար կթափին :

### Խ Ո Ր Հ Ր Դ Ա Շ Ո Ւ Թ Ի Ւ Ն

#### Կ Ե Ն Ա Վ Ա Դ Բ Ո Ւ Թ Ե Ա Ն Վ Ե Բ Ա Յ

Երբ նուրբ նկատողութեամբ մի աչքներս ձգեմք իսկզբանէ անտի պատրաստուած բը- նութեան բոլոր եղելութեանցը վերայ , իս- կոյն կտեսնեմք որ Նախախնամութիւնը մարդկային ազգիս վիճակը բարւոքելու հա- մար՝ իւր սուեղջած բազմաանակ օրինակ- ներէն իզատ՝ հանապազօքեայ գաղափար մի եւս թողեր է մեր աչքին առջեւ :

Այս սքանչելի գաղափարը մարդկային կեանց ըստածն է , որով մարդս ծննդենէն մինչեւ իմահ բիւրաւոր առարկաներու կհանդիպի , եւ յորում ամենայն չարութիւնք եւ բարու- թիւնք պատահէլով՝ իրեւ ճշմարիտ ու փորձուած եղելութիւնք՝ օրինակ կդառնան թէ նոյն ժամանակի մարդկանց եւ թէ ապա- գայից համար :

Նախախնամութեան սահմանած այս սքան- չելի օրինակին արժողութիւնն ու օգուտը մարդիկ շատ ուշ սկսան հասկանալ ու յար- գել . այս պատճառաւ հին մարդկանց շատե- րը՝ նոր սուք ելած տղայի մը պէս գէպի աղին ծովը կվագէին , ուր իւրեանց նախնիքը հաղարաւոր սխալական դիպուածներով , կամ անձամբ անձին փորձել ուղելով՝ մտեր ու անհետացեր էին նորա անյատակ անդունդ- ներուն մէջ :

Եօթնեւտասներորդ գարուն՝ երբ եւրո- պայի մէջ ուսումն ու գիտութիւնը աշխար- հաշէն մարդկանց ձեռօք սկսաւ աշխարհիս չորս կողմը տարածուիլ , երբ ընկերական եւ քաղաքական վիճակը սկսաւ բարեկարգուիլ , երբ աշխարհիս նախնի քնակչաց գործերը հին ազգաց մատենագարաններէն սկսան հա- ւագուիլ , եւ իրեւ պատմութիւն՝ տպա- գրութեամբ սփուիլ ընդ ամենայն երկիր , եւ երբ կարգալով տեսան որ ապագայք շատ անգամ նոյնպիսի սխալանաց հանդիպեր ու վնասներ կրեր են , ինչպէս որ քանի մը տա- րի յառաջ իւրեանց նախնիքը , իսկոյն իմա- ցան որ կենցաղօգուտ գաղափարներուն մէ- կը , — մանաւանդ թէ գլխաւորը , — այսինքն մարդուս անցեալ կենաց եւ վարուց ճիշդ- նկարգիրը՝ երեսի վերայ մնացած է հին ժամանակի տգիտութեան վարագուրին տակ . ուստի եւ սկսան մեծ եռանգով իրենց ձեռք բերած աեղեկաւթեանցը համեմատ՝ արժա- նաւոր նախնեաց վարքը գրելով՝ վերստին կենդանացնել աշխարհիս մէջ նոցա արժա- նայիշատակ գործերը , եւ միանգամայն օրի- նակ թողուլ ապագայից :

Եւ ահա այս աշխատութիւնը կենացրու- րիւն կկոչուի : Ամենէն առաջ տեսնեմք թէ

Բնչ է կենսագրութեան նշանակութիւնն ու օգուտը :

Կենսագրութիւն ըսուած բարդ բառը կեանք եւ զիր բառերէն բաղկացած է, որ մարդու վարուց կամ կենացը մէջ պատահած գործերը գրի անցընել կնշանակէ : — Այս բնիկ նշանակութենէն զատ՝ կենսագրութիւն կըսուի

ա) Գտնել հետաքրքրութեամբ, ստեղծագործել յիշատակարանաց եւաւանդութեանց ձեռքով, եւ գրել խղճմտանքով որ եւ իցէ մարդոյ վարքը .

բ) Յարութիւն տալ պատմական կենսագրութեամբ մը այն չքացեալ մարդոյն՝ որ իւր որ եւ իցէ գործողութեամբը օգտակար կհամարուի ապագայից . եւ

գ) Գծագրել ու պատկերացնել զնա այնպիսի կատարեալ ձեւակերպութեամբ, որ ընթերցողին երեւակայութեանն առաջեւ բան մի պակաս չմնայ նորա կենդանութեան ժամանակը պատահած երեւելի դէպքերէն :

Հին եւ նոր ազգաց պատմութիւնը՝ որ անցեալ եղելութիւնները մեր առջեւը կրերէ, սկզբէն մինչեւ վերջը գրեթէ որքան նոր մարդիկ՝ այնքան նոր դէպքեր ու փորձանքներ կնկարագրէ, որով երեւելի մարդկանց կենսագրութեամբ մեծ պակասութիւնը կլեցընէ : Եւ ահա այս պատճառաւ «Բոլոր մարդկային ազգի անցեալ պատմութեանը վրայ, կըսէ Փասքալ, պէտք է նայիլ որպէս մէկ մարդու անցելոյն վրայ, որ ինչքան փորձուի ու ինքզինքը կատարելութեան մէջ կարծէ, այնքան կսխալի ու նոր նոր փորձանաց կհանդիպի» :

Յայտնի բան է որ գիտութիւնը քիչ քիչ յառաջ երթալով կկատարելագործուի . վասն զի միշտ անհաստատ մտքի տէր լինելով մարդս, քիչ մը յառաջ մտածած անհարթ մէկ գիտը՝ քանի մը վայրկենէն իլոյս կընծայէ բոլորովին նոր ու առաջինէն շատ ամելի տարբեր ու կոկ փոփոխութեամբ, եւ

այսպէս բոլոր մարդկութիւնը ոչ միայն շատ բանի խելք կհասցընէ ու կլուսաւորուի, այլ եւ կցանկայ անդադար քննել, զննել, գործադրել, ու օգուտ քաղել :

Մարդս իւր այս փոփոխականութեամբը շատ նմանութիւն ունի իւր առօրեայ եւ վտանգաւոր կեանքին անհաստատութեանը, թէպէտ եւ կապրի նա աշխարհիս երեսը որդոց որդի :

Ինչպէս որ ընդհանուր պատմութիւնը շատ ժամանակէ հետէ ուրիշ բան մը չէր՝ եթէ ոչ խառնաշխոթ հաւաքումն այլ եւ այլ մասանց պատմութեան, անհարթ ու անկոկ գրուածք առանց կապի եւ համաձայնութեան, նոյնպէս ալ կենսագրութիւնը շատ տեղ ուրիշ բան չէ, բայց եթէ ժողովածոյ գիրք մը, շատ կամ քիչ ճշգութեամբ մարդոյ մը կենաց դիպուածներով լեցուցած ու մէկմէկու ետեւէ շարած, առանց չափու, առանց իմաստի :

Եթէ կենսագիր մը բաւական համարի գրի անցնել այն կոչումը որ ունեցեր է հանգուցեալը՝ աւելցընելով նորա ծնողաց անունը. Եթէ կենսագիր մը, կըսեմք, բաւական համարի քանի մի թուականներ զնել, եւ աւարտէ այն օրն ու ժամը գրելով՝ յորում մարդը մեռեր է, եւ նշանակէ միանգամայն նաեւ այն տեղը՝ ուր նորա ոսկորները ամփոփած են, այն կենսագրին աշխատութիւնը շատ գեղեցիկ է, կըսեն, առանց մեղագրանաց . մինչդեռ եթէ ճիշդ կերպով դատելու մինէին, այն աշխատութիւնը պէտք է աւելի մահագրութիւնն անուանէին քան թէ կենսագրութիւն :

Թէ որ այն թերակատար կենսագրութեանը մէջ գոնէ երեւելի գիւցազանց կամ ընդհանրապէս այնպիսի մարդկանց գործքերը ամփոփուէին, որք իւրեանց կենացը մէջ երեւելի ազգեցութիւն մի ըրեր են մարդկային ազգիս վերայ, այն ժամանակը խթատ

քիչ ցաւ կզգայինք այնպիսի կենսագրաց աշխատութիւններուն վրայ :

Եւ յիրաւի, այնպիսի մարդկանց կենսագրութիւնն է որ մեծ ազգեցութիւն կընէ ապագայից : Պատմութիւնը մինչեւ ցայժմ արձագանդ կուտայ այնպիսի մարդկանց անուններուն . աշխարհս նոցա յիշատակն ու գործոց ապացոյցները կպահպանէ . մէկ խօսքով՝ բերնէ բերան անցնելով նոցա սխրագործութիւնքը հետղչետէ ազգային վարք եւ աւանդութիւն կդառնան, որով եւ բոլոր ազգի մը այն մարդկանց հարազատ որդիքը լինելուն տարակոյս չմնար :

Ո՞վ արդեօք կհամարձակի գրել նափո. լէոնի վարքը, առանց նկարագրելու դարուս սկիզբները Գաղղիացւոց ջերմնատագնապ գրութիւնը եւ նոցա մտաց խորտակիչ հեղեղատը, որովք բոլոր եւրոպան տակնուվրայ եղաւ . առանց գծագրելու նաեւ նոյն իսկ եւրոպայի գրութիւնը, ուր գրեթէ կրակ ձգեց Գաղղիացւոց աշխարհակալը :

Ի՞նչպէս ուրեմն պիտի յարմարցընենք այս խեղճ կենսագրութեան ձեւը այն մեծ պատկերահաններուն, քննաբաններուն, հոգուապետներուն, թագաւորներուն . այլ եւ երեւելի բանաստեղծներուն, հանճարեղ մատենագիրներուն, խորազնին բնապատումներուն եւ այլ այնպիսի մարդկանց՝ որոց ցանած սերմերը հետղչետէ աճելով ամէն տեղու ամէն ժամանակ պատող կուտան իրենց գիտողներուն :

Ո՞վ չգիտեր թէ մեզմէ շատ յառաջ այնպիսի աշխարհաշէն մարդիկ եղած են որ բնութիւնը ծանօթացուցեր են մարդկութեան, եւ որ շատ անդամ իւրեանց կենցազօդսւոտ գիտերն ու հնարքները յառաջ տանելու համար՝ կեանքերնին դրեր ու ելեր են աշխարհէս, այնպէս որ այժմ մեք առանց մտածելու նոցա բազմատեսակ ճգանց պատուղները վայելով՝ ոչ նոցա անունները գիտեմք եւ ոչ նոցա պտտկառելի ուկրնե-

րուն դամբարանը, եւ գուցէ շատ անդամ վրաները կոխելով կանցնիմք միամտաբար :

Կենսագրութիւնը գեռ մանկութեան մէջ կդանուի, եւ զայն կատարելագործելու համար՝ անտարակոյս պէտք է պատմութեան արուեստին գիմել, թէեւ նոյն իսկ պատմութիւնն ալ — իրեւ կատարեալ արուեստ — շատ ժամանակ չէ որ ձեւակերպեցաւ :

Մեք այսքանս գիտեմք որ ամենէն հին կենսագիրը Պլուտարքոսն եղաւ, իւր կենսագրութիւն եւեւելի արանց գրքովը . բայց այս անուանի հռետորն ալ՝ աւելի փիլիսոփայական — կամ աւելի լաւ ըսեմք — վերացական ձեւ տուեր է իւր ոճոյն քան թէ պատմական :

Պլուտարքոսէն յետոյ մինչեւ մեր օրերը՝ ամենեւին մի զարմանաք եթէ ըսեմք որ չերեւեցաւ կենսագրութեանց գիրք մը քիչ շատ ուշագրութեան արժանի, բաց ի Ֆոնթընելի Գովասանական բերերէն, Պ. Միշոյի Բնդիանուր կենսագրութենէն, եւ Պ. Սէնթ-Պէովի Բնասարական պատկերներէն :

Ֆանթընելի հեղինակութիւնը թէեւ մեծ չէ, բայց շատ նուրբ մտածողութեամք գըրուած է, ինչպէս յայտնի է ընթերցողացը՝ Պ. Միշոյի Բնդիանուր կենսագրութիւնը անպատճառ հարկաւոր է ճշգութեան համար, թէեւ ըստ ինքեան ուրիշ բան չէ՝ բայց եթէ պարզ կենսագրական բառարան . իսկ Սէնթ-Պէովի Բնասարական պատկերները առով աւելի յիշատակի արժանի են որ զուարճալի ոճ մը ունին, ուստի եւ մարդիկ կըգտնուին մինչեւ ցայժմ որ առանց գրքի բերանք կըսեն նորա քանի մի էջերուն բովանդակութիւնը : Բայց այս ալ պէտք է գիտնալ որ Սէնթ-Պէովը իւր գրքին բնասարական ձեւ տալու համար՝ երկրիմի հարցմունքներ շատ ըրած է, չմտածելով որ այնպիսի գիրք մը այսօրուան օրս, երեքհարիւր տարուան գանձ մը պիտի լինէր իւր հայրենեացը, թէ որ կենսագրութիւնը սովորական պատմութեան հետ իմիասին պահէր :

Խօսքերնիս մեր ազգին վերայ դարձընելով՝ աւելորդ՝ չեմք համարիր յաւելցընել եւ զայս որ կենսագրութիւնը թէպէտ եւ շատ ժամանակ չէ որ քիչ շատ տեղիք ունեցեր է քանի մը ազգային օրագրաց եւ լրագրաց մէջ, սակայն բաւական չեն անոնք: — Բաւական չեն կըսեմք, ոչ եթէ անոր համար որ իրը թէ օրագիր կամ լրագիր հրատարակողաց գրուածքները պակասութիւն ունին կամ վայելուչ չեն կենսագրութեան. այլ անոր համար միայն՝ որ ուրիշ մարդիկ ալ (ուր որ հարկ համարուի) իւրեանց ուրբաղան պարտք ճանաչեն հետախոյզ լինել ու հարցուփորձով գանել՝ գրել ըստ կարելոյն եւ առաքել առ հրատարակող օրագրաց եւ լրագրաց նաեւ այն բարեյիշատակ չայկազանց կենսագրութիւնքը, որ ժամանակ ժամանակ ապրելով աշխարհիս վրայ՝ մեր ազգութեան պարձանք եղեր ու անոր ապագայ բարօրութեանը համար իրենց այլ եւ այլ աշխատութիւնները թողեր են:

Օրինակի համար, որքան ցաւալի պակասութիւն է որ Մեսրովակ Դաւթեան Թաղիադեանցի նման պատմագրին ու բանաստեղծին, Ալամդարեան Յարութիւն Վարդապետին, Սալլանթեան Միքայէլ Արքեպիսկոպոսին, Ներսէս Ե Կաթոլիկոսի նման բազմերախտ Հայրապետին եւ այլոց աշխարհաշէն մարդկանց վերայ մանրամասն տեղեկութիւն չունիմք:

Կենսագրութիւնը, որպէս զիտութիւն, որպէս արհեստ, մանաւանդ թէ որպէս միջոց լուսաւորութեան, պէտք է մշակել, կատարելագործել այնպէս՝ ինչպէս որ կատարելագործուեցաւ պատմական արհեստը:

Յիսուն տարիէն աւելի է որ գրեթէ ամէն դիտնականք կվայեն թէ ընդհանուր ազգաց լիակատար պատմութիւն մը կպակասի, որ

նոցա սեպհական երկիրներովն ու օրէնքներովը գրուած լինի: Բայց ինչու համար չեն տեսներ ու չեն ըսեր նաեւ ընդհանուր աղդաց երեւելի արանց կենսագրութեան պակասութեանը համար, որով աւելի եւս զօրութիւն կառնու պատմութիւնը եւ պէտք եղածին չափ կվաւերանայ:

Տարակոյս չկայ որ այս կերպով կենսագրութեան արհեստը հետ զշետէ յառաջ գնալով՝ ամէն ազգաց հետաքրքրական բան մը կդառնայ, ամէն մարդ ալ կսիրէ իւր դիւցաղնը՝ թէ ոչ իւր բուն ձեւակերպութեամբը, գէթ երեւակայութեամբ տեսնել, անոր սիրագործութեանցը տեղեկանալ, եւ ինքզինքը անոր սերունդ ճանչնալով՝ նորա մեծագործութեանցը հետեւիլ:

Նատ լաւ կլինի որ իւրաքանչիւր մարդոյ կենսագրութեան դիմացը իւր կենդանագիրն ալ գրուի. բայց այս վերջինը ուր որ միջոց չկայ ձեռք բերելու, հարկ չէ ասոր համար մթութեան մէջ թողուլ երեւելի արանց կենսագրութիւնը. վասն զի այն ոչ միայն հասարակ պարտք է որ կարգամք ու անցնիմք, այլ եւ մեծ յանցանք եւ ապերախտութիւն է զանոնք չճանչնալը:

Այսպիսի մարդիկը լոկ ճանաչելն ալ բաւական չէ, այլ նոցա ամէն մէկը ընդարձակ տաճար պէտք է ձեւացնել, այլ եւ այլ անդրիներով զարդարուած, այսինքն այնպիսի տաճար մը՝ որ ամէն ազգաց զարմանալու համար բաց մնայ միշտ, այն տաճարը կըսվեցընէ մարդկանց յարդ բառին բուն նշանակութիւնը, եւ միանդամայն գովելի հպարտութիւն մը կզարթեցընէ բոլոր մարդկութեան սրտին մէջ:

Այս տաճարին մէջ ամէն ազգ իւր առանձին գաւիթը կունենայ, ամէն դար, իւր մեծանուն մարդիկը, եւ ամէն մարդկութեան բարերար՝ իւր անունը:

